ՔՍԱՆԵՐՈՐԴ — ՏԱՐԻ — ԹԻՒ — 1103 — ՉՈՐԵՔՇԱԲԹԻ — 22 — ՅՈՒՆԻՍ — 1871

ՊԱՅՄԱՆՔ

Տարեկան գին ի Կ. Պոլսոյ համար 180 ղր.
» Գաւառաց » 10 Մէճ.
Վեցամսեայ ի Պոլսոյ » 90 ղր.
» Գաւառաց » 5 Մէճ.
Իւրաքանչիւր թերթի գին 30 փր.
Ծանուցման տողը մէկ անգամի համար 3 ղրուշ, երկու անգամի համար 2 ղրուշ, աւելի անգամներու համար զատ սակարկութիւն կ'ըլլայ։

ՄԱՍԻՍ
ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՊԱՅՄԱՆՔ

Դուրս դրուած յօդուածոց ծանրութիւնը խմբագրութեան վրայ է։
Լրագրոյս վերաբերեալ նամակները կամ որ եւ իցէ գրութիւն խմբագրի — Տնօրէնին ուղղուելու է, Կ. Պոլիս Չիթէճի խան. Մասիսի գրասենեակը։
Առաքման ծախքը չվճարուած նամակ չընդունուիր։

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 22 ՅՈՒՆԻՍ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՓՐՕՇԻԻ ԶՕՐԱՎԱՐԻՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

(Շարունակութիւն տե՛ս Թիւ 1102)

« Որ չէ մեծ յաստակի խնդրոյ թէ Լուարի վրայ բանակած Բրանսացի մը Հրացանի պէտք բանէր՝ առանց խորհուրդ հարցնելու ինձ։

« Պաշտօնէից մտքերը գիտցի եւ յայտնեցի թէ չէի կրնար այս կերպիւ շարունակել։

« Փոփոխ խօսակցութիւններ ունեցայ ինձ, եւ պատերազմի պաշտօնեայն ալ Հրամանատարներու կողմանէ այս խառնաշփոթութիւնը պէտք է դադրեցնելու համար Հրամանատարին հետ անոնց անյայտ համար։

« Բայց այն օրէն ետեւ թէ՛ խմբոյն բնիկ առանձին դիմադրելիք ինձ։ Լրագրաց տուած լուրերէն գտնուած մը չէի գիտեր։ Օրերս բերդերուն եւ ամրութեանց մէջ կանչելէն, փառք որ չուռ ալ մնացած էինք։

« Ընդհ. Յին երկիրներէ Հօշաքի ամբոխներէն կը գտնէի, տղայ մը գնա կեցաց ու, բաւ թէ մեծ ազնուականներ էր ի Մեսօն, եւ թէ փարիզ առաջին վերջինին մէջ էր, վարկն փարիզ ինչպէս հարկ եղած հրամանները տալու։

« Աչառակի գրութիւն մը, զոր նախագահութեան մէկ չնորհը կը համարիմ՝ փառք որ առանց ատոր իմ խօսքեր զատ ուրիշ ապացոյց չկայ անձնական բանից համար։

« Զօրավարն իմ.

« Պատերազմի պաշտօնեայն նամակ մ'ուղղած է ինձ, որոյ մէջ բարեկարգութեան նախատակ զգայնու նախատաբութեամբ կը պատմէ ինձ որ զանոնք արգիլելու համար անոնց մէջէն մեկը առնում։

« Այս բանը պարագ համարեցայ յայտնել ձեզ։

« Անոնց մէկ զօրանոցի մէջ փակել մը զօրք կայ բաւական պատրաստ։

« Այս պատմութիւնները Մեծինէ զօրավարին ծանուցուած են։

զօրավար ՏՐՕՇԻՒ

« Այս նամակը նոյն երեկոյին մեզ ղրկուեցաւ։ Այն ժամանակ ժամը չէր անցնէր թէ մտքերը պաշտօնեայն համար պէտք եղած միջոցները ձեռք առած չէր թէ անդամ անոնց միջոցին ընէին վրաս։

Այս նամակը, զոր նախագահութեան կը կոչեմ, կը համոզէր թէ գործաւորութեան պէտք եղած էր եւ, թէ փարիզի մէջ անոնց հրամանները տրուած էին, եւ մինչեւ եւ այն գիշերն ալ անոնց իմ գիտութեամբ։

« Ինչ որ զօրաց համար, ես մեն եւ ապրելոյն պաշտպան գիտա որպէս համար կրնամ։

« Այս միջոցներուն հրամանատարն եր իմ փորձի բարեկամ խօսելով։ — Բնաւ ցուցմունք։ Նա ալ կրնայ միայն թէ իրեն տրուած հրամաններն իմ գիտութեամբ չէին։

« Արտասոուն կարգադրութեան մը գնացի գործ պատրաստել համար զինուորական գործ։

« Բոլոր անոր։ «Այս մեծ վտանգներուն ժամը։ Տասնօրեակի բանը կանգնեց, բայց յանդիմանութեանց պատասխանելու ժամանակ չէ։ Ես ձեզ չեմ կրնար։»

« Այն առատ ալ պատերազմի պաշտօնեային եւ ոչ ուրիշ մը եւ իմ անդէ հրաման մը չեկաւ ինձ։

« Ժամ մէկին միջոցներ, Օրէնսդրական ժողովը պաշտպանելու պաշտօնեան Լեփլէի զօրավարն ինձ ներկայացաւ յաւելով որ իմ քով հոն ներկայ է եւ բաւս չխօսիր։

« Կատուր փոքրն ծայրն է բաց անձին առջեւ մը ժողովարանի պէտք կարելի զօրքերն անմիջապէս ճամբայ բացին անոր ձեռք միայն կրնալ թերեւս անձնական ճգամ մը փառաւորն ատաջին առնուլ։

« Պատասխանեցի, «Իս նախապէս գործադրութեան մը զաշ եղած եմ։ Այդ զօրքերն իմ հրամանատարութեանս չեն։

« Բոլոր չեմ ուզեր, անոր ըսի, թէ իմ հրամանատարութեան ժամանակի զէնքերն ուրիշ զօրքերն կռուել կրնային առնուլ իս հակառակին համապատասխանել։

« Բոլոր կուսակցութիւնը ինձ գէտ եղած անկարողութիւնները տուա էին, եւ աշխ զանոնք իմ ճշմարիտ զառածքեր Արդարեւ ժողովին առջեւ կը բերեմ։

« Դուք կուզէք բոլ, որ միակ մարդ մը կէս միլիոն մարդն արգիլելու գիտէք որ հնարին չէ, բայց կը փորձեմ։

« Այն ժամանակ ձի հեծայ եւ Ռմէկ զօրավարով կոյսար հօտն զինեցի որ խմբեցի։

« Երկու բանակի օգնականաց հետ Շանզ-Էլիզէ հասայ, հոն անտարան մը տեսայ, զոր ոչ 1830ին տեսած էի, ոչ ալ 1848ին։

« Խուլութեամբ բազմութիւն մը չէր թողուր ինձ յառաջ երթալ։ Զօրաւոր քաշքշուելով մարդիկ ձիս բռնեցին ընդմէջ ինձ։

— Սէջդի շնորհի պատասխ

« Մահի չըսի։

« Ժամ մը աշխատելէ ետեւ, բազմութիւնն անցնելով կրնամ կամուրջին հասայ։ բանակի օգնականներս մէկը կորսուած։ Ալ չէի կրնար ոչ յառաջ երթալ, եւ ոչ ետ դառնալ։ Բարձրահասակ մարդ մը տեսայ որ ճամբայ բանալով դիս կ'առնէր։

« Զօրավար, ըսաւ ինձ, ո՞ւր կերթաք — Կերթամ որ ժողովը պաշտպանել ջանամ։

— Այս միջոցին բաժանութիւնը ժողովարանը կոխած է, Հաւաստեցէք ինձ ես Գ. Ժիւլ Ֆաւրն եմ։

« Այս յեղափոխութիւն մ'ալ կ'ըլլայ ի պատասխան, մէջ, եւ ուրիշ օրուան քաղաքներ երկիրն յանդուգն պատասխանեն ինծի ապրելով զա լինինք ես Քաղաքապետական պալատը (Օթէլ տը Վիլ) կերթամ։ ․ ․ ․

« Ձեզ գիտ անոր հետ երթալ։

« Այն ձախող առաջ փոխանակեց գամ։

« Խուժը մ'անձամբ մարդիկ առանց կուշտն, որոց առաջնորդն էր անոր ճամբայ։

« Իս Գ. Արէնաքօի երեսփոխանն եւ բաւ — Քաղաքապետական պալատին մէջ Թատերականութիւն մը կը պատրաստուի երեսփոխաններ գումարուեցան հոն առժամանակեայ կառավարութիւն մը կազմելու համար, Զօրք չկայ. Հասատատութիւն կամ փախուստ չկայ։ Խորհեցայ որ ձեր անունը կրնայ փախուստ մը ըլլալ, զօրքերն եւ զինուորական խումբերը յաջողել համար։»

« Հիմա բոլոր ժամանակ խնդրեց խորհեցայ, եւ ընտանեաց քով քաշուելով ըսի։

« Պորտաւորութեան կատարելու ժամն եկաւ, ատենէս կուգա՞ք։

— Այո։

« Ելա, քաղաքապետական պալատը գնացի, բազմութիւնը լցուած էր հոն, առանց անձնական ամբոխներէ վեր ելնելով փողոցի մութ անկիւնէ մը հասայ, ուր առժամանակեայ կառավարութիւնը գումարուած էր։ Ձեռ գիտեր թէ հոն տեսած մարդկանց զօրքն առաջին անգամ կը տեսնէի, ի բաց առեալ Գ. Ժիւլ Ֆաւրէ՝ զոր առաւօտուն տեսած էի, բոլորն ալ ինծի էին, որք իշխանութեան պէտք վրայ կենալու Այնուհետ երեւոյթ մը չունէին (Շարունակ)։ Դրսէն անցնելով ներսէն ու տպուած էին Մեծիրենէն մէկին ըսաւ ինձ. «Այս առտուանս մէջ կուգայ որ իշխանութիւնը գտնելու կերպ մարդոց ձեռքը չիյնայ. Ջինեալ չէ, բայց փողը կցած ձեր անունը կրնայ զօրքերը ժողովել։

« Պատասխանեցի թէ կուզէի նախ երթալ իմանալ պատերազմի պաշտօնէին, որ իշխանական կառավարութեան համեմատ իմ մեծ է։ Դուրս ելայ, Գ. Արէնաքէս ալ ետեւէս, որ խնդիր չէր բաժնուեր։

« Պատերազմի պաշտօնատունն երթալով Բոդիքոս կոմսին եւ անձնական մէջ գտայ՝ սիրութեան մէջ ընկղմեալ. Իր որդին Սէրաւնի կռուին մէջ ազատուած կը կարծէր։

« Այս անգամ սիրով ընդունեց զիս եւ ըսաւ. «Ցեղափոխութիւնը կատարուած կրնայ թէ ինձ ո՛ւ, եթէ զօրքերուն փառքը թիւը ձեռաւ ընկեր յանձնէ, ամեն բան կորսուած է. Թերեւս փոխանակեալ տալ վերադառնալ անոր բան կորսուած կարողանաք, բայց զօրքերը ձեր անուան յարգելով կը մոռնին։»

« Քաղաքապետական պալատը դառնալ դարձայ առժամանակեայ կառավարութեան քով, որոյ վրայ անցած մ'ալ ուղղուած էր. (Երեւի)։

« Պատասխանեցի աւելի կը կարծէք որ կրնամ օգտակար լինիլ, պէտք է որ ես վարելու պաշտօնը ընդունիմ, պէտք է որ ես նախագահ լինիմ. Գ. Ժիւլ Ֆաւր անոր զօրքերը կը կանչեմ, եւ կուգան։»

« Այս է անոր մնալու մի համաձայնութիւնը։

« Վերջապէս գալով 'ի վեր, երկու պատասխանի անդամակցութիւնը Գ. Թօնիէ եւ Գ. Քրէմիէօ համաձայնեցան ուղղելէն ինձ։

« Առաջին բանը ինձ թէ Օրէնսդրական ժողովին կողմէն պատգամաւորութիւն մ'եկած էր իմ առնելու Ապծննէին։ Եթէ մէկը իսկ քաղաքապետական պալատը գնացած պատգամաւորութիւնը՝ որուն Գ. Թօնիէն ալ ընկեր եղած է, հոն չընդունեցաւ համար չէր գիտեր։

« Բայց ներեցէք ինձ կասարեալ անկեղծութեամբ ըսել ձեզ. թէ Օրէնսդրական ժողովը, որ օրինաւոր կառավարութիւնն էր, այդ պատգամաւորութիւններով իրօք վճռակիր ատեն մ'ունէր։ Միայն գիտամ անէր, յայտարարելով անձնուրութեան մէջ էր կայսրութեան օրէնսդիր ժողովն առանց կայսրութեան անձնուրին էր (Շարժման բարեկամ հաւատ կայմէր)։

« Կնեաւ համառօտ ձեզ թէ տեղեկ են յեղափոխութիւնն անձնուէին պաշտօնութեան շրջանի 1830ի եւ 1848ի յեղափոխութեանց։

« Առաջինները մէջ Թիւյլըրի Պալատ յարձակում եղած էր. իսկ այս վերջինին մէջ ամեն մարդ Օրէնսդրական ժողովին վրայ կը փութէր։ Օրէնսդրական կառավարութիւն չէր այլ, այլ հանրապետութեան գրանելով յարձակումը։ Բողոքած էին Օրէնսդրական ժողովին դէմ, որ այս պատերազմին հասանութիւն տուեր էր երկրին դէմ եւ ներեցէք ինձ ըսել, նոյն իսկ իրեն դէմ (Շարժում ծափահարութիւնք)։

Այս անկեղծ նկարագիրը կը յուսամ թէ գէպքերուն նշմարիտ պատմութիւնը ցոյց տուաւ ձեզ եւ թոյլ կուտայ ինձ փարիզի պաշարման պատմութիւնն սկսիլ։

Հետեւեալ Թիւով։

Նորթու հասած Գաղղիական լրագրաց էջերը մի միայն փոխառութեան եւ երեսփոխանական ընտրութեանց խնդիրներով զբաղած են. երկուքն ալ անհամբերութեամբ եւ զբօսեալ կենսական խնդիրներ Գաղղիոյ համարի մէկով Գաղղիոյ երկիրներուն մէջ մեծ մասը Բրասնիացոց ձեռքին մէ-

ում ազատի. միւսով ալ Գաղղիա՝ թէ՛ ներքին և թէ՛ արտաքին պետք ունի։

Առաջին խնդիրն ամեն ակնկալութիւններէ վեր յաջողութեամբ մը լուծուեցաւ. 5—6 ժամու մէջ 4500 միլիոն ֆրանք ստորագրուեցաւ, որ բատուգիւ հիանալի բան է՝ երկրին կրած ահեղ հարուածներէն, աղէտներէն ու աւերումէն ետքը։

Այս յաջողութիւնը մեծ զարմանք պատճառեց Գերմանացւոց, որք գետնէն ազատել ու հետեւաբար երկար ատեններ անդէն չելնել խլրտումը գաղտագողի կը կարծէին, բայց հիմա կը տեսնեն որ դեռ գրաւական անհնարին զօրութիւն ունի, և ետէ բանի մը պէտք խաղաղութիւն և ներքին համերաշխութիւնն, ինչպէս խնայութիւն ըսէ և ինքզինքը կազմակերպել, ասոր սակի չպէտ Ֆրանսիա առաջին հզօր ազգը կը լինի դառնալ։

Երկրորդ խնդիրն ալ՝ ինչպէս ըսինք ոչ նուազ կարեւորութիւն ունենալով՝ ամեն բերն մարմին դրադեցուցած է Գաղղիոյ մէջ. վասն զի կենսական ազդեցութիւն մը կրնայ ունենալ երկրին բաղդին վրայ։ Այսօրէն, եթէ բունապետութեան ինքնիրէն երեւելիներ Թիերի և անոր ընդդիմախօսութեան նշանաւոր անձինք միջն և անոր պէտ անկեղծաբար և խիստ ծրագրականի գործիչները փորձելու ճանչըննն. կրնայ խաղաղութիւն և հանրապետութիւն յաջողեր. իսկ եթէ նոր լնդաւորները միապետական մեծամասնութեան ուժն ու հզօրն, այն ժամանակ նոր յեղափոխ և նոր ապերախտութեանց սպասելու է, որը Գաղղիա նոր դժբաղդութեանց և աղետից մէջ պիտի ընկղմէ։

Գերմանական լրագիրք կը ծանուցանեն թէ աւելի 400000 Գերմանացի զօր Գաղղիոյէն գերմանիա դարձած են։

Նոյն լրագրաց հրատարակած տեղեկութեանց նայելով, վերջին պատերազմին մէջ Գերմանացւոց կրած կորուստն գումարն է եղել 112033 հոգի, մեռեալ վիրաւոր և պակասող։

Պէրլինէն յունիս 19 թուով հեռագրով կը գրեն Անգլիական Տէյլի Նիւս լրագրին։

«Գաղղիոյ հետ նոր կռիւ մը ծագելու կասկած կայ հոս վերջերս ու փորձի խաղաղ գաւառ լնդան բառելական չէ։

«Կարծեմ՝ թէ ասիկայ չէր որ այս օրերս նոր պատերազմ գրգռելուն Գաղղիա գանուող զօրաց հրամանատարներուն որ զօրաց Գերմանիա դառնալը դադրեցնեն։ Միանգամայն Գերմանիա մնացած Գաղղիացի գերիներուն ազատութիւնը դադրեցաւ»։

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Պարիզ 30 յունիս.

Պ. Կամպէթթա հոս հասաւ և կառավարութեան ազատ Պ. Թիէրի հաւանութեամբ։

Վարսայլ 30 յունիս.

Ինչպէս որ ծանուցուած էր գօրահանդէսն երէկ կատարուեցաւ գեղեցիկ օդով մը, և բնաւ դէպք մը չեղաւ։

Վարսայլ 1 յուլիս.

Պ. Կամպէթթա հոս հասաւ։

Պ. Ռուէ՛ լրագրաց մէջ նամակ մը տպագրել տալով ընդհանուր ազգին քուէն կը խնդրէ, որ միայն կրնայ և պէտք է, կըսէ, աղդարարել իր կամքը յայտնել կառավարութեան ձեւին վրայ։

Լոնտրա 30 յունիս.

Պրէզիլեայի կայսրն ու կայսրուհին հոս հասան։

Պէռլին 30 յունիս.

Կենտրոնական կողմն յայտարարեց թէ Ալզասեան համախմբեր երեսփոխանութիւննէն հրաժարեց, և իր անդամակցութիւնն կորսուցի գնաց։

Կայսրը նոր պարգևներ ըրաւ Պ. Պիսմարքի։

Հռոմ 30 յունիս.

Գաղղիա կրկին խնդրեց Պապէն որ կարդինալ եղբայրն Հռոմէական կոմսութիւն մը առնել տայ, ըստ Հռոմէն հեռանալու մասին. անկի։

Վարսայլ 1 յուլիս.

Այս երեկոյ Պ. Թիէր ձօն մը կուտայ, որուն հրաւիրեալ են նաև Օռլէանեան արքայազունք։ Պ. Ժիւլ Ֆավրի հրաժարման զրոյցը սուտ կը համարի։

Հռոմ 2 յուլիս.

Թագաւորն այսօր հանդիսիւ Հռոմ մըտաւ։ Քաղաքային մեծապատիւներն ցնծութեամբ ընդունեց զայն։ Թագաւորը փառաւոր երեւցաւ։ Մինչ քաղաքը ամենայն ծաղիկներով զարդարուած և նշանաւորներով զարդարուած էին։ Թագաւորն զօրութ շարժած կերեւէր։ Ինքն անվերջաթիւն մը չպատահեցաւ։ Երէկ բոլոր անցուցեալներու կառավարութիւնն հրամանը հոս եկաւ։

Վարսայլ 2 յուլիս.

Ստորագրութիւն քանակը 15 միլիոն և մէկ 20 միլիոն գրուեցաւ ազգային փոխառութեան։

Լոնտրա 1 յուլիս.

Օսմ. Թղթա.	46,81
» փոխ 1865	64 1/4
» » 1869	54 1/8
Անգլ. Թղթա.	92 1/4
Օսմանեան Դրամ.	52,56
Նոր փոխ	85 1/8

Պէլկրատ 3 յուլիս.

Բանակին, Մ. Պ. Ռ. 9—9 1/2.
Արմտակ 20000 հոգի.
Գինիրը փոխ, միլիոնի հաւաքելուն պատճառաւ, որ 803030 հոգի հաշիւ եկաւ։

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
ԽՈՒՍՏԱՐ ՍԱԿԱԳԻՆ

21 յունիս	երկուշաբթի իրիկուն	52 22
21	երեքշաբթի առաւօտ	
	քաշուեցաւ	52 24
	կէս օր	52 25

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Մեծ Եպարքոս Բարձր. Ալի փաշան ուրբաթ օր Պէյգօզէն յաւուն չաղենաւով Գալաթիա, անկէց ալ կառքով էյէն գէջ գնաց, ուր ինչպէս յայտնի է՝ քանի մը շաբաթ հանգիստ պիտի ընէ։ Արդէն կըսուի թէ Նորին Բարձրութեանն օդում անձնել պիտի է էյէն գեղի օդէն։

Մտադրութենաւ թաշտապան գետպան Իկնաթիէֆ զօրավիզը շաբաթ օր վեհ. Սուլթանին ներկայանալով Ռէշատօրը կայսեր մէկ ինքնագիր նամակը մատոյց Ն. Վ. Վեհափառութեան։

Երէկ ալ Անգլիական հին գետպան Լորտ Տալինգ Պուլվէր՝ վեհ. Սուլթանին ներկայանալու պատիւ ունեցաւ ապաքինած Սըր Էլլիոթի հետ։

Պաղէն գեսպան Մանինենք Պէրանթի ալ փողը վեհ. Սուլթանին ներկայանալու պատիւ պիտի ունենայ։

Վեհմէնի ապստամբութեան զօրք և նոյն գաւառին կուսակալ անուանեալ Րէտիֆ փաշան ուրբաթ օր Ն. Պօլիս եկաւ։

Ամերիկայի Միացեալ—Նահանգաց արտաքին գործոց Նախարար պաշտօնեայ Պ. Ֆիշըրս, որ անցեալ շաբթու իր երկու ազգիանց հետ Ն. Պօլիս եկած է, շաբաթ օրը այցելութիւն ըրաւ Բ. Դրան պաշտօնէից։

ԱԶԳԱՅԻՆ

Պրուսայէն կիրակի օրը եկած նամակներ կը ծանուցանեն թէ հրաժարեալ Բարթողիմէոս եպիսկոպոսի հոգեհանգստեան պիտի որ էրէն ուրբաթ օրը նոր և ամեն յանդգնութեան անվարժ ութեւններ գործել են քաղաքին մէջ։

Կ. Պօլսոյ Թղթատարը հոն հասնելէն ետեւ, Բասըյնեան վարդապետին հայրն իր չհաշտուած որդէնին կարեւոր նամակ մ՚ընդունելով՝ ՍէԹ Պօլի բռնած անոր Ցէյի Եօզմանեան պատարագը գնացեր և հոն խումբ մը առաջնորդ գործով շտապելով իր ազգային նամակն անոնց կարդացել և հանեց խառնակութ խոզալը եկեղեցին գնացել են, ուր Արք. Անթիմոսի վարդապետութիւն ընթացիկեն նոր եօ գործած էր, և սրահանքով են որ վարդապետնեն անինքն գրուած նամակը կարդալ վարդապետն ալ չկրնալով անոնց հրամանը կարդալ՝ կը հանէ էկը կարդալ խակայն թուղթի հաշտ Ցուեկման անուն անձ մէ կէրէ, կոչում կը դարձնէ (ժամն երկուան ցին միջոցներ), և անոնք հաւաքելով՝ եկեղեցին ու դասը գացեր արձակելէն, և բանակները Զօրքեր անուն անձ մը ձեռօք կառավարութեան գրաւ կը դրէն։

Անկէց խառնակարարները կուսին Բարթողիմէոս եպիսկոպոսի դէմ բաղոքող և դառնացող անձանց սաներուն ատ ջեւ կերթան կը պոռան, կը գոչեն, սրիկայական հայհոյութիւններ կընեն, դուռները կը քարկոծեն, և այլն։

Հաւանեալ յարմար սատասած անդամն կառավարութիւնը հրաման կը գրէ, որ եկեղեցին ու դպրոցը գոցել ազդարարի կողմէն հետ. վեց մարդ ներկայութեան եւ երկոց կառչին ինչ ըլլալը քարուննեն։ Պարդ. Համազասպին գաւառ երթալու և վերջապէս Թագավորն խոռնվացող անպատմերէն եռանդ գործ կրթեանց փաշան սաստկութեամբ կը յանդիմանէ պաշտօն և եկեղեցւոյն ու դպրոցին բանալիներ ձեռքերնին առարել հրաման կընէ որ երթան բանան, և եթէ անոյն հետայ կամ անկարգութիւն ըլլայ մը պատահի՝ իրեն խնդընեն, ապա թէ ոչ՝ ամէնքը պատասխանատու կը ճանչէ։

Միւս կողմանէ քանի մ՚անձանց անուներուն ալ քեւ. պաշտօնով հալածող և դասերը բարկոծող սրիկաներն ալ գանելու գաւառ տանելու հրաման եղնելով խառնակարարները ծակէ ծակ փախած և երեսնին ցոցած են, բայց կը փնտռուին։

Այսպէս ահա Արք. Անթիմոսի վարդապետի մարդակերութեանց մէկ մասը կատարուեցաւ։ «Այս ժողովուրդը ուրկէ՝ եկ՝ պատարագ մատուցած աւանէից, ձեռ ոսկանէն վար կառնէ, բառած էր քահանաներուն՝ սոսնձակից պատարագէններուն առջեւ. ուրէ եկ՝ եկեղեցիէն կը փնտռէ, ուրէ եկեղեցին կը գոցէ. ուրէ հիմնարարութ կընէ»** և այլն։ Արանց ամեն ալ կատարեցան, և միայն եկեղեցին հիմնարարելն ըսելը՝ միացած ալ թերեւս քանի մ՚օրէն պիտի լսենք. եթէ դարձը վերջապէս անդրական կառավարութեան ձեռքը չիյնար և սրահանքները ծակէ ծակ չփախչէին։

Պրուսայի դարեկչաց և ուխտիւլ ժողովուրդը Բարթողիմէոսեանց այս ծոյլերի գործերուն վրայ դառնացեալ ցուեալ՝ թուղթ հանդանակի մը կ՚ատրապերն ուղղել ազգային վարչութեան։

* Պրուսայէն գրուած նամակ մը կըսէ թէ Արք. Անթիմոսի վարդապետը Բարթողիմէոս եպիսկոպոսի այս անձնուէր որդեակներուն հրաման տուեր էր թէ կարելի որ Լեռնակողմին աղանց երկուշաբթի օրը անոնց հետ գան (հուզի) սատկուր աշխատ փիքել է։

** Ընթերցողաց կը թողունք գատել թէ պաշտօնական մեղ մը մանաւանդ եկեղեցական մը բերնէն կը վայլէն այսպիսի խօսքեր, և թէ սոսնք անկարգութեան քաջալերել և թերեւս սատկութեան մեղքին յանցանքն անոնց ավելեցնել չեն։

կը լսենք թէ Արք. Անթիմոսի վարդապետը կիրակի օրը Ն. Պօլիս դարձել է։

Կը լսենք ընթերցողք թէ անցեալները Ակլիմոսի կողմերէն Բրէնտ Կեօզլիւկի անուն բաղդաւորներ խաբեայ մ՚եկած և անկէց Արքեպիսկոպոսը փոխած ժամանակ բանտ եղած Թուատառան գրկուած էր։

Օոքսուզէն Մասիսի կողէթ յըրագրին գրուած նամակ մը՝ մեծաղին համար. Հայոց նորն ասքան՝ ըսած լինելով Թէգրաշարբի բնակող մեր ազնուական ազգայիններէն մէկն այս խօսքին գէմ՝ ոչ համայն Հայոց ազգին թշնամի մ՚է, գեղեցիկ յօդուած մը հրատարակել տուած է Թեղրաշարկի կողէթ լրագրին մէջ և թարգմանութիւնն ալ մեզ ղրկած է։ Մասիսի մէջ հրատարակութիւնը խնդրելով։

Մէ հայու ճշմարտութեան քուէ տէրն —
Մասիսին ստոյգ խօսքը։

«Կարդացի Օոքսուզէն եկած թղթթակցութիւնը որ հրատարակուած էր Մասիսեան լրագրի 72 թուոյն մէջ, զարմանալով գիտց առ ի նորա մի խօսքին վրայ, որ գործածած էր Պօղջոյոս կործանել կամենի կերպարանաց ներգործութեան մէջ։ Այդ խօսքն էր հետեւեալը. «Հայոց նախկին ազգ...»։

«Անսպասելի առնենք կ՚ընդունիմ որ այդ խօսքը անկարելի է բացատրել հայոց համար բարեկամ առանձին, ասոր և կ՚խոստովանիմ, որ ազգն պատճառաւ ընկղմեցաւ աննշանութեան մըտածութեանց մէջ։

«Մի որ և է դատախ, մի մարդ ապրում արժանի կոչուածի մի էակ որ մարդ կոչուելու անգամ իրաւունք չունի,—կ՚նայի այս հայհոյածով որ հասարակաց է բոլոր Հայերուն։ Այդմարը կամէր արտայայտել թշնամեալ և ազգային բարեկամութիւններու և անպտղութիւնը՝ որ վիճակն խօսքին մէնակ ցուցայ իր իրը ազգային լրագրի էջերուն մէջ (իր անախ նորա յանդիմանել պնդութիւն)։

«Ինձ թուի թէ միշտ լրագրի անձնանքը առ ասուելու հայրենասիրութիւն՝ պիտի պատասխանէն Պ. Թագերոյ և Պ. Լէմայեր գերայի աննըսու ազգասիրութիւն և դժբախտութիւն. և այլ ինչն նորա մնացածիլ այն ազգի գգացմունքը որ պատասխանելու է ընդ. հոխանու աշխատութեան և նորանէ ընդունել է յառաջադիմութիւն. այն ազգի զգացմունքը՝ որ եւրոպական միջոց կ՚խառնի բայց Թուականի հետ Թուրքիոյ ասել այն միւսնութ ժողովուրդը՝ որ առաջին Թուրքայ կ՚մնալի և որ կ՚համարձակիմ հաստատել նոյն հայհոյածը անի, որ ինչ և Թագաւորը...

«Բայց այն բաղձանքն՝ որ չէմիայն ցանկը, յանկարծ երկրորդեց իմանալ թէ ինչ հայհոյած է այդ անբաղձ կ՚ուղղուած եպիսկոպոս կառավարեալ վերայ ընակէալ ազգաց և ազգաց հայհոյածքէն։ Այդ քաղաքացութեանը մեծ օգուտ կ՚բերէ Հայերուն. բաւարարելով կարէն խրատաց հայկական հայերացը ընկել ներկայեւօր պէտքն գի այլ ևս չնմանի որ և է հրէշի հայհոյածն. կարծեմ թէ սրբային ընդարձ մը պատասխաներուն է յուդամել Մասիսեան լրագրի խմբագրութիւնը, մանաւանդ գի Պ. Թագերոյ և Պ. Լէմաւրէի անցնցելով կ՚ուշքին անխոշ ժողովրդական բարքութիւնը վերածընել նոր ինն անկումէն, բառ բնոց էրւանց և հակառակ բնութեան օրինաց։

«Ասոր պայմանի համար է որ քանի մի ժամանակաց հետէ մեր (Թուրք) ազատութեան մէջ և յուհաս Մասիսեան լրագրի մէջ, մի ազգ հասարակ հայհ-

ըստ Մասիս, առանց թշնամանելու. Նորանց ազգային գործողութիւնը ի՞նչ պէտք է երկրակացուցանեն [illegible] Հայք պէ՞տք է արդեօք համարել, թէ Մակուայի լրագրի [illegible] ձեռնարկներէն մէկն է այս, որով կ՚ուզէին Թա[illegible] [illegible] Թուրքիոյ կառոյն հնարներէն մէկը, որով [illegible] թեան լրագրի [illegible] փորձերը [illegible] [illegible] ազգային գործողութիւնները, որ ամենեւին անհնարին է [illegible] կանութեան եւ [illegible] ընծայ. Բայց այդ [illegible] ենթադրութիւն մը ծայրայեղ անմտութիւն է, եւ փորձն [illegible] թէ այն օրինակ ընթացք մը [illegible] կը բերէ՝ [illegible] ազգային ինքնածանօթութիւնն ու [illegible] թիւնը [illegible] չեն, որ չեն [illegible] փառք եւ [illegible] համար. [illegible] Թուրքիոյ մէջ [illegible] [illegible] Թուրքերու [illegible] [illegible] [illegible] [illegible] եւ [illegible] [illegible] Այս օրինակ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

«Բայց եւ այնպէս, [illegible] [illegible] [illegible] Հայք կը [illegible] [illegible] Թուրքիոյ [illegible]

«Բազմիցս կը [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] ([illegible]) [illegible] [illegible] Գ. [illegible] եւ Գ. [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

«Բայց [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

«Պ. Գ. [illegible] ու Գ. [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]»

ՀԱՅ

Ալէքս. Բաբեկեան

Գաղղիացւոց քաղաքային պատերազմին եղերերգութիւնը նոր վերջացաւ. բայց անոր ամեն մէկ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] բայց հրդեհներին քիչ մ՚առաջ գրուած [illegible] Հիւկոյի [illegible] [illegible] [illegible] Գաղղիոյ այն [illegible] կը [illegible] եւ [illegible] Գաղղիոյ [illegible] [illegible] [illegible] [illegible] Այս [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] Գաղղիոյ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]

Ձերդ

Իւսկիւտար 16 Յունիս

Գ. ՊԱՐՍԱՄ

ԵՐԿՈՒ ԿՂԶԻՔ

Ո՛վ [illegible], [illegible](1), [illegible] [illegible] գերմարդկա-
յին քոյ գործերի
[illegible] [illegible] [illegible] որ քու ձեռք [illegible] [illegible] [illegible],
Մերթ [illegible] կանգնելով, մերթ եւս [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] եւ միշտ յառաջ կը [illegible]
Երկրագնդին վրայ [illegible] [illegible] կը ցանէիր.
[illegible] [illegible] [illegible] քեզ Լէգէոն կ՚ընէիր
Յեղափոխութիւնն էր քոյ առաջնորդ, եւ ի Գերմանիա
Դու կը [illegible] [illegible] [illegible]. [illegible] ի Բու-
րամիդս

Մ՛ [illegible], քու [illegible] [illegible] Աւստրիա,
Եւ քու [illegible] [illegible] կը [illegible] [illegible] [illegible]
Ինչպէս [illegible] [illegible] [illegible] ալ [illegible] [illegible] Գաղղիացիք.
Դու [illegible] [illegible] ու [illegible], [illegible] ու [illegible]
[illegible] մերթ [illegible] [illegible], մերթ [illegible] [illegible]-
թեան,

[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible](2), [illegible](3), [illegible](4), [illegible](5) [illegible] [illegible]
[illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Մին էր [illegible] [illegible], միւսն էր [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible], [illegible] ալ քեզ [illegible]
Մին [illegible], եւ միւսն ալ ՚ի [illegible] [illegible] էր.
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] էր այս [illegible]
[illegible] [illegible] [illegible] կը [illegible] եւ [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] ալ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
վրայ.

[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] է [illegible], [illegible] է [illegible] [illegible] [illegible]
—[illegible]

[illegible] կը [illegible], [illegible] [illegible] [illegible](6),
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] կը [illegible]
[illegible] [illegible] [illegible], [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]

Այս ինչ [illegible] է [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible], [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible]

[illegible] [illegible] [illegible] ՚ի [illegible](7), [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible], եւ [illegible] [illegible] [illegible]
Բայց [illegible] ալ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible], [illegible] ալ [illegible] [illegible]
[illegible] ալ [illegible], [illegible] ալ [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] է [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Բայց [illegible] ալ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible]
[illegible] է [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] ալ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] կը [illegible], եւ [illegible] կը [illegible]
[illegible] [illegible] [illegible](8), [illegible] [illegible](9) կը [illegible]

Բայց [illegible] [illegible]. Գաղղիա է այս, եւ մեր Գաղղիացիք.
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] մէջ [illegible] մեր [illegible]
[illegible] [illegible] [illegible] Գաղղիա, եւ [illegible] [illegible] [illegible]
Ի՞նչ [illegible] է [illegible] [illegible], [illegible] [illegible] մը որ [illegible] [illegible]
[illegible]

[illegible] Նաբոլէոն, [illegible] [illegible] ՚ի [illegible] [illegible],
[illegible] [illegible] [illegible], բայց [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] եւ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Եւ Գաղղիա [illegible] ՚ի [illegible] [illegible] [illegible]
[illegible], [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] ՚ի [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible], [illegible] [illegible] է [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] ՚ի [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] ՚ի [illegible],
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] մէջ [illegible],
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Մերթ ՚ի [illegible], մերթ ՚ի [illegible] [illegible] [illegible],
Եւ այս երկու [illegible] [illegible] [illegible]

Ինչ, մեր [illegible] մեր [illegible] Գաղղիա,
Եւ [illegible] եւ [illegible] ՚ի [illegible] մեր այս [illegible] [illegible]
Որ [illegible](10) [illegible] կը [illegible]
Մեր [illegible] [illegible] այս [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] մեր [illegible], մեր [illegible]
Մեք [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible] [illegible] [illegible] մեր
[illegible] [illegible] [illegible], [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible], [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible](11) [illegible] [illegible]
Եւ [illegible] ՚ի [illegible] (12) [illegible] [illegible](13)
[illegible] [illegible](14), եւ [illegible](15) [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible],
Եւ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible](16) [illegible] [illegible](17) [illegible] [illegible] [illegible]
Եւ [illegible]—[illegible] ՚ի [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] եւ [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible]
Բայց մեր [illegible] [illegible] [illegible] [illegible]
[illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] —

Եւ [illegible] [illegible]

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԳՕ

---

(1) [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible] է [illegible] [illegible]
[illegible] Գաղղիոյ.
(2) Գետ ՚ի Բաւարիա.
(3) Գետ ՚ի [illegible] [illegible].
(4) Գետ [illegible] [illegible].
(5) Գետ [illegible].
(6) [illegible] [illegible] [illegible] [illegible].

(7) [illegible] [illegible] [illegible].
(8) [illegible] [illegible] [illegible] [illegible], [illegible] [illegible]
[illegible] [illegible] ([illegible]) [illegible] [illegible] [illegible].
(9) [illegible] [illegible] [illegible] [illegible] ([illegible]) [illegible].
(10) Գերմանացիք.
(11) Նաբոլէոն Գ. որ Համ մէջ [illegible] կրած էր.
(12) Այաչչոփէն, ուր [illegible] [illegible] [illegible] [illegible] —
[illegible] [illegible].
(13) [illegible], որ Գաղղիացիք յաղթեցին Աւստրիացւոց 1809ին.
(14) Մարէնկօ, որ 1800ին Գաղղիացիք Աւստրիացւոց յաղ-
թեցին.
(15) Վաթերլօ, ուր Նաբոլէոն Ա. վերջնական կերպով պար-
տեցաւ.
(16) Եէնա, ուր Նաբոլէոն Ա. յաղթեց Պրուսիացւոց.
(17) [illegible] [illegible] [illegible] [illegible] [illegible].

ԵՐԿԱԹՈՒՂԻ
Կ. ՊՈԼՍԷՆ ՔԻՒՉԻՒՔ ՉԷՔՄԷՃԷ
ԵՐԹԵՒԵԿՈՒԹԻՒՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱՑ

Կ. ՊՈԼՍԷՆ ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱԽՈՒՄԲՔ					
	ԺԱՄՔ				
	խառն կառախումբ				
ԵՐԹ	2	4	6	8	10
	առաւ.	առաւ.	երեկ.	երեկ.	երեկ.
Եէտի Գուլէն	7	10·30	1·40	4·30	6·50
Մաքրգեղ	7·19	10·49	1·59	4·49	7·9
Սան Սթէֆանօ	7·37	11·7	2·17	5·7	7·22
Քիւչիւք Չէք.	7·49	11·19	2·29	5·19	

Կ. ՊՈԼԻՍ ՄՏՕՂ ԿԱՌԱԽՈՒՄԲՔ					
	ԺԱՄՔ				
	խառն կառախումբ				
ԴԱՐՁ	1	3	5	7	9
	առաւ.	առաւ.	երեկ.	երեկ.	երեկ.
Քիւչ. Չէք.	8·25	11·40	3	5·40	
Սան Սթէֆանօ	8·42	11·57	3·17	5·57	7·28
Մաքրգեղ	9	12·15	3·35	6·15	7·46
Եէտի Գուլէ	9·14	12·29	3·49	6·29	8

1, 2, 7 եւ 8 թիւ կառախումբերը շաբթուն ամեն օրերը կերթեւեկեն։
3, 4, 5 եւ 6 թիւ կառախումբերն ուրբաթ, կիրակի եւ Տաճկաց Յունաց եւ Հայոց տօնի օրերն երթեւեկութիւն մ'աւելի կընեն։
Այս ցուցակին մէջ նշանակուած ժամերն եւրոպական են եւ Կ. Պոլսոյ միջին ժամանակին վրայ հաշուած են։

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Կայսերական գործոց համար 88500 մեթրօ ընկողնաւոր քանուած փիրփառին մեթրօն 4 զլի առաջարկութեամբ վերջնական գնահատութիւնը պիտի կատարուի ամսոյս 24 ին հինգշաբթի օրը 'ի Տօփ Խանէ։

19 յունիս 1871
'Ի Դուռն Սերասքերին

Պէյքոզ գտնուած կայսերական Տէրսանէի եւ Գալէ վիլէթէի մէջ եղած խանութները եւ բարձերը վարձու պիտի տրուին. Ցանկացող անձինք ուղղակի դիմելով յունիս ամսոյս 25ին երկուշաբթի օրը 'ի Տօփ Խանէ Ներկայ գտնուին։

21 յունիս 1871
'Ի Դուռն Սերասքերին

Քիչ ժամանակուան մէջ Օսմանեան լեզուին գրականութիւնը Նոր տեսով եւ դրութեամբ սորվելու եւ Գաղղիերէնէ 'ի Տաճկերէն թարգմանութեան վերաբերեալ փորձառութիւն փափաքողք կրնան դիմել փերչէնպէ—Պազար Սաալէճեան թիւ 7 անձնաւորին։

Միջնորդ անձնաւորք որ եւ իցէ գրութիւն կամ թարգմանութիւն ալ կը գրուի։

Այս լրագիրը շաբաթը երեք անգամ կը հրատարակուի երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերը։ Բաժանորդագրութեան տեղերն են Կ. Պոլսոյ Զինիլի Խանը վերի յարկը թիւ 6 Մեղուի խմբագրատանը իսկ գաւառաց մէջ հետեւեալ հոգաբարձուաց անձնաւորները։

ԻԶՄԻՐ. Ստեփան աղա Տէօքճեան.
ՆԻԿՈՄԻԴԻԱ. Թորոս աղա ...։
ԱՏԱՊԱԶԱՐ. Միհրան աղա Տ. Գէորգեան.
ՊՐՈՒՍԱ. Կարապետ աղա Թաշճեան.
ԹԷՔԻՐՏԱՂ. Համբարձում աղա Քուլաքսըզեան.
ՏՐԱՊԻԶՈՆ. Խաչատուր աղա ...։
ԿԱՐԻՆ. Կարապետ պատուելի Զաքարեան.
ՄՈՒՇ. Մկրտիչ աղա Փոթիկեան.
ՍԵԲԱՍՏԻԱ. Վարդան էֆէնտի Աբգարեան.
ՎԱՆ. Մ. աղա Խաչիկեան.
ՀԱԼԷՊ. Նիկողոսս աղա Տէր Մարգարեան.
ԵՐԶՆԿԱՅ. Ընթերցասիրաց Ընկերութիւն։
Որոնց բաժանորդներէ առաջադրուելի ձեռագիրներն այս անձերէն մէկուն հետ կրնան թղթակցիլ։

Խմբագիր—Տնօրէն
Կ. Ս. ԽՈՏՈՒՃԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ ՁԻՆԻԼԻ ԽԱՆ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԵՂՈՒ ԼՐԱԳՐՈՅ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱԶԴ
ԱՌ

Երեւելի-եւ-ոտնաքսեալ Ընտրողս Մայր Եկեղեցւոյ Կիւրեղ Ֆէրդի Եւ Գում—Գափուի ... Թաղեցւոց։

Միացեալ թաղից պատկանեալ 5 երեսփոխանաց ընտրութեան քուէարկութիւնը կատարուեցաւ երէկ կիրակի յունիս 20 Մայր եկեղեցւոյ մէջ։

Ընտրողներէն 168 անձինք միայն մասնակցեցան քուէարկութեան, սակայն բացարձակ առաւելութեամբ եւ ոչ մէկն երեսփոխան ընտրուեցաւ։

Ուստի առաւելագոյն քուէ առնողներէն 10 անձինք կը ներկայացնեմք որք են։

1	Մանուկ էֆ. Արապեան քուէ	80
2	Միմոն աղէ Մաղաքեան »	78
3	Եուսէֆ էֆ. Անտոնեան »	77
4	Յովսէփ » Կիւմիշկէրտանեան »	76
5	Յակոբ » Հովսեփեան »	72
6	Պօղոս » Ճիլանեան »	68
7	Ստեփան » Քիւրքճեանեան »	61
8	Մկրտիչ » Մէնէկշէեան »	47
9	Միքայէլ » Տ. Եղիազարեան »	28
10	Յովհաննէս » Խոջասարեան »	25

Եւ կը խնդրեմք որ այս անցեալ ցուցակէն քրեալ 10 անձանց մէջէն 5 անձինք ընտրելով եւ պարզ թղթի վրայ գրելով յառաջիկայ կիրակի յունիս 27 առաւօտեան ժամը 11 էն մինչեւ 4 Մայր եկեղեցւոյ Ս. խաչի կողմը քուէնիդ անձամբ բերէք, իսկ եթէ բանաւոր պատճառաւ չկրնաք անձամբ գալ քուէարկութեան դրուած ժամանակին քուէնիդ՝ բաց հրաւիրագրին հետ փակ, ծրարով՝ պատրաստելով մեզ եկէք։

Կ. Պոլիս
Թաղ. խորհրդ.
Մայր եկեղեցւոյ
1871 յունիս 21

Ատենապետ Ընտր.
ժողովոյ
Մայր եկեղեցւոյ
Կիւրեղ Ֆէրդի եւ
Գում—Գափուի ...
Թաղեցւոց
Ատենապետ ...
Մայր եկեղեցւոյ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ՀԱԶԱՐ ՈՒ ՄԷԿ ԳԻՇԵՐՆԵՐ
ԱՐԱԲԱԿԱՆ ՎԷՊԵՐ

Հազար եւ մէկ գիշերաց 6րդ. եւ վերջին հատորն ալ Պոլիս հասած ըլլալով Արշակ բաժանորդներէն կը խնդրուի, որ իրենց անդորրագիրը ներկայացնեն Զարմաքըրալը-Լօքանտա թիւ 10 Տէրտէեանց վաճառատունը եւ հանեն առնեն նոյն հատորը։

Ռ. Զ. Դ.
Անգլիերէն դասախօսութիւն

Քիչ ժամանակի մէջ Անգլիերէն գրել կարդալ եւ խօսիլ փափաքողներուն պատիւ ունինք ծանուցանելու որ Մայրաքաղաքիս թէ առանձին եւ թէ դպրոցներու մէջ տեղեկութեամբ դաս տալու սկսած եմք. Ուզողը կրնայ անձամբ մեզ հետ տեսութիւն ընել կամ նամակաւ խնդրել առ Միհմանպաշը Պէշիկթաշ փողոց Պաղտասարեան կարապետ աղա Պողոսատրեանի խանութը կամ Օրթագիւղ փողթաւգալ փողոց թիւ 13։

Մեսրոպ Յ. ...

ԻՂԱՆ

Աստղերի Շահնազ սկսնեալ գերավիրելու պայմանքները փաղ օրանոյ, կը վերջանայ ... ... հազար դահեկանի ... 16 ... 340000 ... 28ինքի ...

19 յունիս 1871
'Ի Դուռն Սերասքերին

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԸՆԹԱՑԻՔ ՓՈԽԱՆԱԿԱԹՂԹՈՑ
22 ՅՈՒՆԻՍ
(ՕՍՄԱՆԵԱՆ ԼԻՐԱՅԻ ՀԵՏ 100 ՂՈՒՐՈՒՇԷՆ)

Լոնտրա 3 ամիս	ղուրուշ	110½—110¼
Մարսիլիա	»	23.20

ԸՆԹԱՑԻՔ ԴՐԱՄՈՑ
22 ՅՈՒՆԻՍ

Անգղ. լիրա	ղուրուշ	110. 8
Նաբոլէոն ոսկի	»	87.30
Խմբէրիալ ոսկի	»	89. 8
Քրրմէց	»	31.26
Հինգ Ֆրանք	»	—
Հինգլիկ	»	105¼—105
Պեշիկ	»	117½

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 22 ՅՈՒՆԻՍ
ԱՐՄՏԻՔ

Ցորեն կարծր	Պէսարապիա	32	—33
» »	Ազաք	31	—33
» »	Պոլէզի	31	—33
» »	Պուրկազ	26	—29
» »	Թէքիրտաղ	26	—29
» կակուղ	Ազաք	30	—34
» »	Պէսարապիա	30	—34
Սիրքա Թունա		30	—34
Ցորեն կակուղ Պուրկազ		28	—30
» Վառնա		20	—26
» » Պոլէզի		20	—26
Եգիպտացորեն Թունա		16	—17
» Անատոլ.		16	—17
Գարի Թունա		12	—13
» Անատոլ.		12	—13

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ
ԽՈՐԱԿ ՉՈՐ

Պրուսա	ղուրուշ
Անատոլու	»
Քոլօս	
Էտիրնէ	»
Սալոնիկ	

ՔԱՄՊԱԿ — Ղուրուշ

Կէմլիկ	հօխա	8½—
Իզմիր	»	9 —
Ադանա	»	8½—
Պարսկաստան	»	7 —
Վրաստան	»	7½ —

ՄԵՏԱՔՍ

Անատոլու լուացուած	հօխա	15½—16
» չլուացուած	»	7—8
Րումելի լուացուած	»	16—
» չլուացուած	»	7½—8½
Վրաստան լուացուած	»	10½—
» կէս		11 —
» չլուացուած	»	14 —
Տօսքանա	»	9½—
Լուֆի Չէլէպի	»	6½—

ՄԱԶԷ

Պարսկաստան	հօխա	10½—
Անատոլու	»	9½
Տիարպէքիր	»	—

ՃԷՕՐԻ

Գալսերի Ա. տեսակ	հօխա	19—20
» Բ. »	»	18 —
Էնկիւրիւ	»	18 —
Թօգաթ	»	18½—
Աքշէհր	»	18 —
Եօզղատ	»	18 —
Զօրում		18 —

ԹԻՖԹԻԿ

Էնկիւրիւ	հօխա	46 —49
Գասթամոնի	»	46 —49
Պէյպազար	»	46 —49
Չէրքէզ	»	46 —49
Վան	»	25 —

ԱՂԻՆ ՄՈՐԹ

Ամասիա	9½-10կտոր մէկ Օ. Լ.			
Եօզղատ	»	»	»	»
Սիվաս	»	»	»	»
Էրզրում	»	»	»	»
Գայսէրի	»	»	»	»

ՁԷԹ

Միտիլէնի	հօխա	6½—
Այվալըք	»	6 —
Սաքըզ	»	9 —
Էտրէմիտ	»	6½—

Պղինձ Թուրքի երկրին մէջ		9½—10
Սալէպ Գասթամոնոյ	հօխա	—
Աֆիոն	»	255 —
Քիթրէ	»	24 —
Մոմ	»	4 —4½
Բամբակ Ադանա	Քիլէ	30 —32
» Րումելի	»	—
Մեսուր Պարսկ. Քէշա	»	46 —50

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

		ղուրուշ
Խահվէ Բրազ. տեսակ 100 հոխ.		860—940
» » Բ. »	»	
Եէմէն	»	47
Շաքար փոքր Անգղ. կնդ.		255—265
» » Գաղղ.	»	—
» գլուխ Գաղղ.		300—310
Չայ Քանթօ	հօխան 22	—25
» Բէքօ ծաղիկ	» 50	—70
Անագ (գալայ)	կնդ. 900	—940
Պղպեղ (պիպէր)	հօխա 9	—9½
Լեղակ (չիվիտ) Պենկալա	» 133	—170
» » Մանիլա	» —	—
Զինք տախտ. 100 հօխա Ֆր.	104	—
Երկաթ ձողաձեւ	58	—60
» տախտակ	72	—
» ընկեցող	64	—66
Քարփիճ	120	—
Բրինձ լուսինոյ 100 Քիլ Ֆր.	42	—
Կարագ ...	13	—14
Ճրագ	25	—26